

օլուակ ետարնութեան արաօր քեսիցմատի , լարին
մէրհում Փազիկէթ սահագըսը վէ աղեղ պիտ
պաթ օլոռուղը իշեն հեր քես տէ քն ալոցընառն
կէրի քարհայըդ սիւրիւ սիւրիւ վարըպ աւքն
էթ տիղէթը :

English Argumentation:

Առաջն կիւնիւր Ալբրիտսեն պէտքընկւյն
սարսու, թիւ Շուրը որեց հաղընթէրը պու կիւն
Մօնթէրտ-քաջն նամ Սվայրիս պէտքը որին
քիւնիւն վօւսուլ պոււրու:

Պառ արալը դ. Տիեզրանելյի տամբրէու եւնի
որի շուրս մէջնիսի աշըլընց, վէ սապրդ խպիր
մնչառալը սատահիւ չասան Փարացը իւ-
րու մէջնիսէ բէքիս նասագ վէ թագին օլունմաց

Ա յ ստոպրգ մէքթեովի ուտհրիյեւ նազըրը
ստուռ, թիլ և ահեմ վաշչա՝ վէ ստոպրգ միւհիմ-
մաթ նազըրը ամուհեթիլ չասան վաշչա՝ վէ
բողեսպ պիյ՝ վէ թ. կ. վշիս եֆենաի՝ վէ օսման
վէ չիսոնի գապան՝ վէ Մ. Ռ. ահմադուլ հոգ-
լաթը մէջիս մէղքիւրէ ազա ինթիմատ ոլու-
մուշ ըտք:

Օ ի՞ր օլունան՝ Մ. Ռ. էտհառւղ Նիկոլայիկ
շըրքադ օսմանլութեա քիթագէթի պիլադ վէ
հէմակ փեր որսուազնոտ քեսաթիա ուսուզուն-
տոն վէ զաքէթ զայեկթ ալբոն վէ է հը հիւներ
պուլունտուղունտոն՝ եսդընլորտո պիլ տտէտ
իթթիսիսար նըշանընօտ նայիկ այմուշ տաւը:

Պազար էրթեսէ կիւնիւ կտղէթափանէ-
միլէ տուխուրմազտա եազդխանէմիլ իւ-
շլընու լրի Օրսցցզ դռւլտուք էշպու Օրտ-
ցցզ Խւսկիւտաք ճեմաբանըն որու սենէլիք
սէմիրէլընին պիր Խսէրի օլտրուք ովիզէ հե-
տիչէ կեսնակերմիշ օլտուդլուրնտան՝ պէյտէ-
խանուտայիշէթէ գտորուշտիպ հտութ օլմն
մէմունիյիշէթիզի եաս էրէրիզ

Հաղիքաթ քիթակ պատմագլուզ սահմանը քնն
շնորհեց դտար Վենեալիքլուքը վերիւթիւ
խոփ մէ վագառ պատ կիւննէ դտար դրանը պար
պատմալութ քիթագլուր հերքիքն եւենե կոչ-
ու հայրան օլուրը առ համբէու իշպատ ու-
նեալու պատմալութ զայէթ լոթիք մէ գուշ շնոր-
հութ պատման օլուր իշին կորիւշէ ակալույնմ՝
միւնթէրին քիթագիսանե վերինուէ պիւտ կոր-
մեռշիւղ:

Ա ՀԵՂԱՊՐԵՏ ԻՉ պրւ ովամն խռըսուու զե-
նէտիքի լեռն պիք հարդ վէրկիսի օլուպ՝ մա-
ողիշն էրինտէ պրը կիսի օլուշը տըլ և վէ ոյու
սըրը զանըն օլուննաւշը տըրքի սոցիք մահապեր-
ատ եակըընոյթագ տնշատդ պրւնլալու վէրկի խոր:

Լ արքն պիր քէրէ տէ Դէմարանտա պու սե-
նէրի Օրոցցցաքա նաղար օլունաս մաւդագ-
գլաս օլունար քի ետ Վէնիշտիք պատմախա-
նէսինի Շէմարանտ չէվիրիվիշ, ետևոտ պու
սանաթըն բըրընը պիր Յագրիու եւ Կէշիրիու-
էր տիր:

Կիւրքի եշութ սանտամելը վեմունքի հայութ
թալիս վե մէրադլուր փեր չադ տաւը, վե կե-
սէցի կիսի կիւնառէն կիւնեւ թէրքնիսոյ հաւուտ
վէջիսիմէքսէ խսէ աէ, Ճէմարանպարզն ուից

Եւ ող վորթըն ճապէջինաւէ իլլըլլնմէլլըլին-
աէն աշխըտոր կէօրիւնիւր քի պիս գաչ սէնէ
զաբժնաւո չըբորդ ամեաընը կէշէչնք ակը”:

Պիես կրի համբթատան պէրի պօզաղ իշխնաւ-
ղոյնը պէօյինք պիբ լուսուդ Փէյտահ օլուսպ ,
և գիշեցն զարաք վէ սոտքամեծ մէրիյօն լինք .
Հաթթան տէր քի , կէշենաէ պիբ գոյըդ
պիլէ աւ լիբրմ վէ իշխնաւ պօւլումատն ատէմ-
էը թէիլ-ք յօբլոր ընթի լաւ առ , ու արաւու-
զաւու թիսպն . յօբլոր սատաւ թիւ Արին պէյ
հազըւթւերի կէշեր նըեն՝ տէր սդապ իմաստ-
լարնա իրիշեզ գոյըդընու ալադ գուրթեալինք :

Օ ավագը պարուժներոր իշուս անցողը շեմի
գըւըտա շեքահիքէ ըբնակ , դօրդուլարընան մը՝
եօխան աղջորընըն խարսոյ ուշասըրալա , եկու-
րքիւրինին անընլաւան Անմի պիտ ոլուսոյ գտնե-
ան մի քիւրէք իշէ Եցու պիտ ըզուտ աթը ըշ-
տոր քի՞ թա թուտով պարուժներոր հետոդ և թ-
միշըւր , մի ստատէթիւ Հերիմ պաշը հալու թ-
էլքինին լիմանին շեքիսլ , օրտա առզայուլոյ հօգ-
ուայ իշէ սամելուցուր :

Այս պատրիքը կեօթէն նվազէլ սինէ իւօրէ, ոզյու 8-ց արշըն գառառը մար լիւց - առ զո պեօթիւր, մէ տիշէրի իրի, եանդարշէնտա տա խւշէր պանտա, մէ գումառուզու տախի չաթալ, վաճառառու զայեթանէն փամագուք կիսի երկից ու օղակութանեն, իսկինէ "Փամագուք" որու լիզը գոմառ լլար:

Էլեւէն հարիթա Ադսերայտա Ապյխոս ողելին
գնազընտառ միւալիննըրտան սիր գաւ ձաւ ձաւին
պիրեցնոց կիմք առհոմք 7-8 և գտապը գու-
մար օյնոցը ըստ ։ Արեւելի կիւն հաւերինաւեն
ովբի սասպրդա տօնեաւագ քեաթիողի Հասիս է-
ֆենտի զայտ վեւ նորովեաւան օլտուղունտան,
Յատիւր տուր պուլւնանալար Փեր չոդ արայը
թարամըը բաւ տէ՝ պու համբթա Ճիւլանի
մշղան բան լի լի մարմարու անհպինաւեն որու-
լապ՝ տիգումիւն նաւզար էլլեահքըւը բինտէ ոգո-
զազը եարեւնինից վեւ միւաւուը սիրելունից
օլտուղունու կեօրտիւրիւնի կիւզի, աեւուգանց
ու կեների գումար շիանանիւնը եադալարընը
դակըալը թէ ջիմիւն և թաւելունիւնի զաման ու
խոյնիւնը տախին Բնիցեար Համոց Խաղուրի թիմիւն
եադ տէ միշեր իւն տէ փեր չօք ուշ-ըշտրուց-
լարընան առցանանայարտաք՝ նիշայեւնի ու
մշնդունէ գուլունան թաթար ազապընըն ու-
շազը քէւթիւնէն թիւ պու վլէճ իւն իփատէ վեւ
իդրանը իւն միւնէ

“**ପ୍ରଶ୍ନା** କୁର୍ବିତେ ଅଭି ବିଜ୍ଞାନ ଉତ୍ତାକ୍ଷରାଙ୍ଗ ଏହି-
ଦୂରପ୍ରକାଶ ପାଇଁ ଏହି ମଧ୍ୟରେ ପରିଚ୍ଛନ୍ନାମାତ୍ର ୧୨—୧୩
କିମ୍ବା ଏହିପରିଶ୍ରବ୍ଯ ପରିଚ୍ଛନ୍ନାମାତ୍ର ଜ୍ୟନିତମାନଙ୍କ ଅଭିଜ୍ଞାନରେ
ପରିଚ୍ଛନ୍ନାମାତ୍ର ଏହି ପରିଚ୍ଛନ୍ନାମାତ୍ର ଏହି ପରିଚ୍ଛନ୍ନାମାତ୍ର
ଏହିପରିଶ୍ରବ୍ଯ ଏହିପରିଶ୍ରବ୍ଯ ଏହିପରିଶ୍ରବ୍ଯ ଏହିପରିଶ୍ରବ୍ଯ

մէլիստ դարձրշալոր, մէշհօւսըլ պէջլէնէն օյնա-
մըդլուրընառ մէկքիւր Հասիս և Ֆէնսի պուն-
շըբանն խօցլե ագչէ ալըյօլ :

Օյու խուսափա պահպարզն նեֆսին. կը առ
կը լիս, չասիս և քենարինե տըռպըն ագմ-
էքի կը ըստ աէցի թէքըլիք եւմիշըւը , ու
ատիսի վըրմէցիոն մատրազողորդ զավոցյէ թէպ
տիւ օրուոյ՝ պիզի պիլուբինե աթրըլոց ձենիկէշ-
տիքըրի զաման, իուշ քէշի ոլեբաէն չասիս ե-
ֆենաբինեն իւղերինե հիւշում էւմէցը իւլէ պիզ
հոմիշտէ և աթըլըլոց, էութէլը ընմին շիտութին-
ուն, ինսանըլտան չըլըլոց ինսուֆ վէ մէրհա-
մէթի ատիսի և լուկն ոլըրադըլոց ուիլը գագըլը
խըրիտարդտան մասու՝ ոչօղոզընտան եարե-
ւիլոյ եօլիւրիւրիւրըլոր : Ա է պրատէ լըշնի
պիր տէօշեք իիննէ տարածութ Լանկա Տիվուրընա
կէօթիւրիսութ օրուստան ատիսի հիսոր տիսլիննէ
գագէ տուվարընտան տըրըլոց ուլիւննէ մարմարս
աէնիլըննին գըլըրընտան գաւմ իջնաւէ կետիւոյ
աէօնէլորար :

Արթեւի կիւն հավանըն լսուս էսմէսի հա-
սէպի իլլէ սուլըր որոսալզնատ գումըր տա-
ղըըր տէնիկէ սիւշիւրմիւշ, վէ որու սէպէպ-
տէն ձիւնանըն, լւշի մէքտանէ չըդապղնատ դա-
նիլուկըրի տաբի թութուլուոյ մէկալորը իջըա-
ռութեամբ իշեն ալը գ օնուլուս:

Աշուա խայբենիչը պու հաջթու տհքեամի
աւովիյեւ շուրագնուա մնւրացնու օլունուալոր
իսէ աէ Աւզուլսպրնըն թէրթիպինէ վուգուփ
օլումատըդ :

Եկատ շեմեսի սուրբն լւրինուեն հասերի-
յէքսէն մուխոր, չ ֆնտը քըլը և Մատութափու նամ
շամս՝ Սուլթան ողոյէ զիտ ձիւարընուէ քիւահին
ֆէրհւատ իտշու խանընաւէ ոյիր օթա խոթիմարը
իւէ կիւնախուզիւրի գտոխուսինի ովէնտ խուզրէլը
իւդամենիթ իմ մէջ առ ։ վւ եւնի չըդան եւհամ
դպիմիշլւրինէ թադլասէն, ստիմէ վւ գալոց
քեսոլըս համինադտէ օլոռուզի խօթիխուր օ-
լունաւուզինէ մէրզնի, մէրզումուն է հզպալինի
թահրի իթմէք իւզրէ թաին օլունան մէմօւր
մարիզեթի իւէ քէնատօւսի ախզ ու կիրիփթ օ-
լունաւուզ:

¶ Հ իւղերինառէ պիտառէթ թուղացի հիւ-
մացիւն մշոնիւրի իւլ ալոթի ոսցիրէ , վի սախ-
թէ և վրագ զահուր կյաեմիշ օքառդինան . վի
պու մատանի քերիէ եղատար ալէհին և զարընի
մշվառւ օբար զապահէթի ազմաւակն պու-
լանառուպինառէն , վի մոնթիյէ գատպահաթարզ
քիմսէնին թէտիոր վի թէրազիյէսոննէ թօնդի-
մաթը խայրիյէ իս թիգառաննէ ընպայի ալի ու-
մառպինառէն , քէրիյէթ ըսպաւաիլ թէու-
սիւն իթմեր . վի պիր կեօնէ զապար օլոյցարաք
հէրնէ թէ պէյիւն խուր իսէ , օնա կեօրէ թէր-
թիոր օրունառնոք չեզ զաք քէնոռու քիսոլ եւստի վի
սույի ամելի օլոնդ իջևան , մէրդում սիր քառ
տէքա մէնիսի ահքանի առլոյշէնէ ճէլու իւլ
իսլութար .

¶ Հ պատ պատված՝ քենախիմիկն շէրեքլ օլուող
օլմատըզը սիւտլ օլունտուգատէ , պատ մատակի
փողչինեցւ եւս լուրջը քենախիմիկ միւթեան արթ
ուղարտդ , տօնէ ո պիեր շէրեքի օլմատըզինի . մէ
մէս հիւրիէրին հաքրի , վէ ք. աղլառլէրին եւղը-
պէ ձկամիթեթէն քենախ սանկանսի օլուող ախերին

Ալեքսանդր վեհակուտրընն շիշմննըցըն, ահայսան
օլտրագութ միւրատըն նայիլ օլմագ իշխն՝ քարը, ըստ
ողիք թէ ձրեպէ իլլ ամենէնիցէ նիշէթ եթափ .
վէ ու կրւն թա ախշամէ դատար պու նիշէթի
եսցիւա պիշէրէք նիշացիկէթ, պիթիսկիմնի ու
ախշամ քարըցանադ դնաւազ պրոտապ . քի քա-
քասէլբամիլէ ովիք գնաւզա վարացըցնզ վո-
դըթ օրտաս պիզի իւք ըրաննեցա էնտիրսիւ .
Պու ըրաննմա հէր նէ գատար չէ հիբէ ետպըն
ըտը իւէ տէ, եէնէ արշարանոտա սացըըը ըտը,

Լօգանթաճըսը ասիսի եհմը բրդ վէ խաղը
շինաս պիր քիմնէ ոլուտ գտող բրձըմընէ պիլոտիկ
ուտղղմնան , գտող բրձը չող ճահա վէ զայրէթ
իւլէ պինը փեք պիր ասիս վէ թէնհաւ օտառէ
կեօթիւրիւպ , օրատա պիզը բահաթ եւթյուննի-
վէ եւթյուն իշին պըքութըդ կիւնախ :

Պէտք տէ հենուղ սօվորամբը պիթմէք իւզըէ
իտի պիլատէն պիրէ գուտուրմնւշ վէ տիվոնէ
կիսդի իւերի կիրտի վէ պազսրորագ կիսի սիզի
Խըրուզը պիր մշշնտէն քիսէ իցինտէ 100
դանէն առապին այլօունիրմ վար լուր չալարացնրդ.
Հէ . . . Ելակթաէ օլ այլմունչըրի սիզոնէն պու-
րուրըմ . վէ չիմոնի մէմիշքէթին զաղպէդնա վա-
րըոց ։ մատաեցի իֆոտու ելյէրիմ . Եղիլ անկլա-
տրոգնըլ զապըդւարանն տէյիլ ։ վէ սիւզոյէ շէյ-
շըրաէ առլա մասիստրէլք տինկէմդղ . «Իշխնչ
ոլուն քի Տիւմինիկ եզիյյեեթ ւէ իշքէնմէյի
քանըանգամգործըլ, թուքի դապահածընըզ իշ-
րար իտուոյ թեմում ձա ալլունչըրիմ վիրէ-
սինիզ:

Պատ սեահաբեթլէրի ձեստուրանեւ մէ ուստաւ
լը և իւէ պիթիւիա տըցարը ջրդար, մէ պիզի աէ
ուու կեօնիւլ ալապպաքըրաւ պիւս պիւթիւն շա-
շորթաը: Հիւ պիր մէջ իւէ պու պիր ըրկըզ
եւախօս պիր հեյտէ օլաղիւիօ տեւին խարոր բուժ-
մէ տիք: զեցա ուսւու ուիւրեւ պիւթիւնինի թանըը-
մաղ ըստըք, մէ բառաւուս սին շիւղիւնիւնիր-
խախմ չի քիւչնէք խաննենաէ գաղըլը: Ծնըն ա-
րաւաըլը ափօրմնշ, ումասըն, մէ գաղին պիր ու-
տախօս պիւնակէն մէսմէն սեւինիրիափ:

«Պահեստան» մասնաւո նշանակվող թօյ Ա. Խո-
հիլ առեւմէ կարգ , վե հեման պեսցէ զարդ-
աբան չերիտը ու վարչութը զեման և է զարդ
առվարդնաւը վե նե առեւթ զուլընմանը ուղը .
ուր խուսու ուերեւ աշխա պուլունմալընդ-
տան , հեման զ ըստո եթափ քե ուիզի թուլ-
արդլոր կիզի եզկյեւթեւ գոյաձադլոր . պու-
սեղեղածն զայրը կւանիւ ապապընտ թոհամ
միւլ իտէ մշյերէք , ոգիր քերքի տիվանէ կիզի
առաստան արշակը Ֆըլունարդ : «Ի իմի զգա-
լու , քիոյ առ ուազեցէ նիհայեւէծ հեր քեւ-
դարմաշտան զայրը սեւամէ թինի պուլընմարդ :

Ա յ է ու Ասկ սուկալը մահիլուն պիտի կիսի
եւ վայեւ թ գորդուարնասն շաշը ըըստ քարրարնը
հեւ Գիշը է թմէցւեւք իբինձի (1) Կնեսու կի-
ցի պարզու պուրի աւարար :

Անկարա իշխանյարքը քի ու արտլը և քենարի
դադրաբարընան շեքչեկը ու համեմիդը գու-
թը ըստ մշտական կապի մեջ առաջնաւորներ են օգտ-

(1) Կնուսոս տրօնաթար լզիք պէց իսկի ծըռութա մահելքէ-
թիւնի Ռուբենը զարք և մայիսի գէման զարք դարձն առ-
քէրի իւշ պաշտը լուգին ու գարդիուշովոր սրբաւնա
բէնաի զարքը ուղար Ծակու բայր դաշտ եւ մասի:

առաջ տըր տէյի սէվինիոդ գտղընըն օտաւունու
վարուր վէ սէ զիւ պիր ֆէննալազնու վէ ուս
սամալազնու պաւուշընը եզիւներէք զիյատէ զայ
ուէթ իւշ ֆրամիթ վագթընը զ տշըրմազա ըտըշ
որ։ Ա պին պու Աստօս կալը. (1) Հուկըտիետ
ինատէթ իւշ գարըց առուրուու, միւնքին զարզը
և րէշէն պաշըրըզ վէլիւէլիի արթըրը ըտը.
հմէնիփագ պու ուզաւազ, իփաշ զապըդը ու Տի-
րչըլուսան կէվինիբեն վէ խուսուսու ու մահու-
ր, ասցիմա ստպընըզ կէօվէտիմէյէ լսցըդ ողիք
էւ օլուրընէտպիւլիյնտէն, հէ ման լոգունթայա
լիփիոդ լոգաննէտանըցա ու կիւրիւլինին սէ-
պէու վէ հիւմէմինի օօրուը։

Ιοη ανθεκτικότητα της πλανήτης στην επίδραση των γενετικών αλλαγών που προκαλούνται από την αύξηση της θερμοκρασίας στη Γη. Τα αποτελέσματα αυτών των αλλαγών μπορεί να είναι πολύ διάφορα, από απλές αλλαγές στη γενετική σε πολύ βαθύτερες αλλαγές που μπορεί να επηρεάζουν την ικανότητα της πλανήτης να αντιμετωπίζει τις αλλαγές στην κλιματική συνθήκη.

(1) Ն պաշտ վագը ունի մասնակիլի կերպի , զու-
մընաս ու բետ վէ հայվանիք ովելի տառեմ օլոլ-
ընթառնի , հեման մըղըաղընըն սափըարլուս աշ-
ւրցու պէշ տվլըրտէ ֆա գուլվէթ լինել վուրտը ,
և տահա դանատէն էլքմէյէրեք հերիֆի հա-
բի ին հուզուրընէ կեօթիւրոկիլինուէ , ու տա-
ւաճը տախի կերչի գեր տյալսւնազդ հուզմէ
տահ , լազին պութէսկմէթին հագողնը տախո-
ւմէք վէ և օձնիք ալմագ լին օնար եղէ ոկ-
տառէք հորինին հուզու քինէ շըդ տը ,

Հարիս՝ քաղցրաբն տօսվաօրնը եւլումէ ամիսիկէ-
փ . Այ շոր տիդդառք իլլ թասահիգ . Այ թէփ-
թիշ եթակաստեն սօնիկը , և վիճելու պատըզնը
ովիս ոլոնմազու լոյբու տեղիւմիր տէջի հիւզը
տիս քենաք եօնընտէ սօյընաըրըլու թէ մոյ պիր
ոսյոտ չէքինլէլ տէջի եմր եթսի . Այ սօնիկա
կէր Սոտուկալը գարընըն գօնսուը երթեսի
իրւնէ գօնսուը զուհուր կշմէզըն , իրի միւ-
տաշիր իլլ պէրտաւէր ատվոնքը Սադսակա
ենընէ կէօվիւրսիւնէր մը եու բարձըզնը
առ պաղըզնընտէն ալընորի տէյէրէք Ճիւմընի-
նի սորու վէստի :

1) Դա երկարժիք առնալու պեր խոհեմունք օգոստ Տարիին
հայ կողմանը առնելու գործությունը, Առ Խոհու Տարիին
ու զօրութի քահօնի Ֆէյլինի ինքան Ելետիկի զանա-
ցոյն և Յարդեման քահանգութիւն եղածիւրութիւն:

ОГЛАВЛЕНИЕ

Էջ Ե. օգոստասաւ Ապր Տառմելի հիմնարքնար
օդըս և ակ իւղէ սինուշ՝ իրի գամթ վէ պէ զիւր
ըրմանը, միշ պէշ օտարը, պաղցեւի գույնուսու
սխի օւրբագ պէիր բաղըրդարը և զ, սէ ֆէր այ-
սըն իսպիթ յասուրնատն ի Ծիստարէն քիրայէ վէ-
նիւշնը տիր. կեօրմէք միւրաստ էտէնէր որա-
գ պաշտրընտա պէշադէր ուսիթ ԱՌուսատն
խապէցինիք ալս ովիտէնէր տիր:

Աթանալուսա Թիւզպէհանք համեմ մահալ-
ովնակ գտոյնը Կարապետ Աղանըն էսի տուժ-
դ աըլ , տրուսուր 400 արշընտան զիյան , 2
սիւնէն , 1 սուբինը , 1 գույզու իշինու թէրքիթ-
ւոյ , ախճառ զօրիթ բառիթայր , մի էնունէ

կեզրէ նաղարէ թի աէ փէք կիւղէւ . վէտ տոխի
ոյէ զյիւշէք մէտ տօնանմը պիր պաղէսի աէ վար
ալը , մէւ համը սիմէթուրի ասընատ մէ հավասը
զայէթ միւ ֆէրիկ , պահապատ է հիւննէ պիր
եվաբր . բախէք լիսի պաշտաման խաջըւար խա-
նընատ սահիւթնէն պահապիլ է զյրէն սին :

Հանարա մշագրիլ և թւուրնառն Արմեն նամ Շատիզ
Հարդին ի ճամբ ի թամբ պափարնա պերառացնան

Հանուրա մշտական եթևողաբանական Արքունիք համար Շատոյից
Հաղպատիկ լիւանդ իմաստիկ առաջարկութեալ հիւրածառընտան
Արքունիք է առ հաղպատիկ:

〔四〕 Երթիսդի մշոքիւր քըտառաւ մէ հնկիւթէ
յա մէ թօպբինո գէ հէնօվա մէ բալիս մէ ա-ը ը
մէ շնուր ը օլան մահալլէ բէն մէքետեղի թըրթեէ
մէ մէտարիսի իշլից լէլինտէն թէ ձրիդէ , գէ
իմթիշտն օլունարոք ֆայտէսի թաստիք մէ քա-
ռուու օլունմուշ օլուու , մէ իմալիս մէ ֆասն-
չնա մէ հնկիւթէ բու մէմթրէ թէլիքնատէ իսթի-
մալ օրունարոք փէք չօք ֆայտէսի միւշտհատէ
օլունմուշ օլուու , շէ օյլէ քի միջուտի ինասից-
ւու տէմին ֆէստորինտան նէշիթ խուն չէ մի
իւիւիւրէ ֆայտէսի օլուու . և անի սկօրփութ
լէքիւրի , մէ թօւզու պալզում , մէ ֆրէնիք ,
մէ մացետառ , մէ վիճիւտէ հէր թիւրիւ քա-
պալզուք սիւրէ ինտէ զուհուր խուն ճէ մի հմ-
րադէ , մէ շէպտք և անի ձիւլո բատիմնպնտէն
սօդրա՝ հատիս օլան ֆէնուլլը բլայը քիւլիյէն
տէ փ մէ իշալլ խուր . գէ սափարն մաթուու հի-
դայը տէ փա միտէյէ որքէլթ վերիւու մէ հէր
էյիւմատ խոտիմարի ձիւյիշ օլույիւու , անոնք
հատի մերթիւր հէր եյլումնէ մէ հէր միշիադ-
տէ կէրէր երբէր մէ կէրէր տիշն հիւ ողիլու ֆէր
խոտիմու ետեսիթիք : Ա չ հոգքերին ոյէ հէրի
որէ շէր պուշտոց օլմուր իւ զօրէ տօրուղ տակէ ծ
հաղաէ եռորդը քըրէ մաթօդուհ հատէսի օլուու
մէ հառ սիւրէ թինաւէ օլուու կունտէն մաթօդուհ
տէն փէք չօք սուհուլլէ մէ իսաբանուի օլուու . մէ
քուլլուն լասարին թարզը մէ մըքտարը հապ-
էրին քութոււ լէրինէն իւզէրինատէ սարզը օլան
քիսհօթլարան մոլիւմ օլուու :

Եւ զու կաղեթո հեր ճռւ մու է ըժեսի կիւնի
պատվոյ տակոմք :

Առեվի Գլուխթը գատկմի վեցինչը ոլքոր իւզօն 100 լուսուշտ վէ ալթը պատճ 55 դու բուշտա տիրու:

Խախկէրին գայու պըսենանուք մահալի Զինիլի
խաննանեւ Կաղէթա խանեւածէ ափը :

Դաշտում մշտելի թշրիմ բարեն կազմված է ի-
սկ դաշտ օլունան օլուր խնէ՝ ողիք առ պատի-
հակառեն վէրիրեց:

Հայութ պիտի հայլառիս մէքենակը ըստ
առլանցար պիերես կաղէթա հօլորազը, վե դա-
հէթ մէքնունիյտ եթ իլէ ու մէքենակը գա-
պուշ էտերին:

Ե ՏՊԵՐԵՆԻ ԵՐԵՎԱՆԻ Ե ԱՊՈՒՀԵԼԻՑԻ ԱՅ